

ակնարկ մը նեստնք սոյն կայսեր ներքին կառավարութեան վրայ՝ տրիշ բան չենք անսներ, բայց եթէ ածգոհ ազնուականութիւն մը, որ զործունէն էւ տիեզեան ամէն ասպարէզ փակուած տիենիլով իր տոչնե, բիրա, արխուր, ցաւրա և ամէն բանի մէջ միայնտե ըլլալ ուզող կայսերէ մը, որ սակայն լիովին դիակից էր իր արքանապատւութեան և իրաւանց, կը միբժարաւէ զէթ տանջիրավ զանիկա՝ անրնդհատ ապաւարութեամբ ։ Յիբաւէ, Վասլի համար սճիր մը պիտի ըլլար իշխանութեան կերպանացաւմը իր անձնն վրայ՝ եթէ փառասէր մ'ըլլար միայն. բայց նա թէ՛ բագարական և թէ՛ առզմական առպարէցն մէջ հաւասար հանձնաց ցրցաց, և եթէ չին և նոր բայր ասդանդները մերեց իր քովին, այն պատճուաւ էր միայն՝ որ ինը անոնց զումարն էր։

Հ. Կ. Տ. Սաւասաւ



ՄԻԶԱԴԱՐԵԱՆ ԲԱՆԱՍԵՂԾՆԵՐ

ՑՈՎՃԱՆԱԿԸ ԵՐԳՆԿԱՑԻ

1. Յովիժ. Երգնկացւոյ վարքը՝ մէկ^o քանի թոր տեղկութիւններով. — 2. Յովիժ. իրբեւ եկեղեցակամ բանաստեղծ. — 3. Իրբեւ Միջազարան բանաստեղծ և իր քերպուածները.

1. Յովիշաննէս Երգնկացւոյ կամ Պլուզի վարքը մանրամասն զրուած է արդէն թէ Հ. Պ. Զարբանալեաննէ¹, թէ Հ. Ալիշաննէ² և թէ Բարգէն վ.³ Իիլէսէրէեաննէ⁴. այդ պատճառու շատ համառօտիւ պիտի գծեմ իր կեանըր։

Յովիշաննէս ծնած է Երգնկայի Արկայ

1. Տես Հայկական Առանձնագրութիւն։

2. Տես Ցուշէկը Հայրենեաց. Հա. Բ:

3. Տես Բնուակն 1903, էջ 269։

4. Ելիթանէի պր ձեռագիրն վրայն 1849ին Տեր Պոլս Պետրոսեան գարգառեան կ'մորդիրակէ Գր. Աստուածարանի ձաւերը, համառօտելով նաև Երգնկայի Յովիշաննէս սարկաւագի յիշատակարանը. Տեր Պոլս

գիւղին մէջ (որ հիմայ անծանօթ է?) 1250ի մօտերը կ'յնողաց անունը յայտնի չէ: Խնծի ծանօթ է յիշատակարան մը Գրիգոր Աստուածարանի ճառից, որ կը գտնուի յիշմիածին, զրուած 1266ին ի Յովիշաննէս Սարկաւագէ՝ Երգնկայի մէջ: Այդ թուականը կը պատշաճն մեզի ծանօթ Յովիշաննէս Երգնկացւոյ սարկաւագութեան թուականին, և հոյն կը յիշուին տեղուոյն արքեպիսկոպոսը Սարգիս և անոր որդին պր. Յովիշաննէս, երգուցն ալ ծանօթ: Այդ պարոն Յովիշաննէսն է՝ որ բարեկամ է մեր Երգնկացւոյն, որուն համար ինքն Յովիշ. Վարդապէս՝ Վերականի մեկնութեան յառաջարանին մէջ կը զրէ. « Ուսումնակը պարոնն Յովիշաննէսն, որին մեծապատիւ տէր Սարգիսի, ի մայրաբաղացին Երգնկայի գտեալ ուրեք օրինակս հին » (Քերականի), և այլն։

Ուստի կը համարիմ որ 1266ի սարկաւագ զրիշ Յովիշաննէս Երգնկացին՝ է նոյն ինքն Պլուզը. և իր հայրն է Երիքին, իսկ մայրը Սափիրա⁵, եղբարքը Աւետշահ և Շահնշահ, որոնք կը յիշուին վերոյիշեալ 1266ի յիշատակարանին մէջ: Նոյն յիշատակարանէն կը տեղեկանանց դարձեալ՝ թէ Յովիշաննէս իր անուանակցէն ուսումնառու տառած է, որ նոյն թուականին արգէն « սանսնեալ եղեւ սրով յանօրինաց »: Յովիշաննէսի ուսումնակից կը յիշուի Սարգիսին նոյն յիշատակարանին մէջ։

Յովիշաննէս Պլուզ իր նախնական ուսումնառու կամ կիրեն վկայութեան համաձայն, կատարած է Անպուչի Ա. Մինաս վանըին մէջ. յիտոյ աշակերտած է Վարդապան Բարձրաբերցուոյ՝ կայենոյ-ձոր վանցին մէջ: Յովիշաննէս շատ տեղ ճամրորդած է, իիլիկիայէն մինչեւ Երուսաղէմ:

Գր. Ա. Գրիգոր կը հարդար: Այդ օրինակուած ձեռագիրը հմայ Ալիքնական Միեմարեաց վանքը կը գտնուի (Հմայ. Յուցակ Զետագրաց Հ. Տաշեաննէ, էջ 552):

5. Մեր մատենադարանին մէջ կայ Հեռակիր մը, զոր օրինակած է Սարգիսի վանքը Ա. Գրիգորի Երգնկա՝ յետ մահուան Պ. Յովիշաննէսի, որ իր միաբանակիցներն կը յիշէ Յովիշաննէս։

Երբ 1272ի մէջոցները Թէլն աւանին մէջ Եմեծն Ներսէսի մարմինը յայտնուեցաւ, ինցն արդէն կայենոյ-ձորէն Երզնկա զար-ձած էր, և այդ հանդիսաւոր օրերուն ներ-կայ էր: 1281 թուականին Յովհաննէս Եր-րուսադէմ սուրբ տեղեաց այցելել է վերջ՝ կու գայ ի Կիլիկիա: (այս ճամբրորդութիւնը դէպ ի Կիլիկիա՝ սովորական էր նոյն ա-տենուան գիտութեան պարապող վարդա-պետներուն): Հռոմէլայի մէջ մնաց քանի մը տարի, և Յակոր կաթողիկոսի խնդրանօք՝ Քերականութիւն դասախոսեց: 1284ին զինքը Տիֆլիս էր գտննեց. տեղոյն իշ-խանին որդին Վախթանգ ինդրեց իրմէ գրել Երկնային տարեց վրայ, և Յովհան-նէս նոյն տարին ընծայեց անոր « Յաղագս Երկնային շարժմանց » գրութիւնը: Երբ 1287ին Երկրաշարժն եղաւ Երզնկայի կողմէրը՝ Յովհաննէս այն ատեն Աթուուշ Լե-րան վրայ էր. սակայն հնա շատ ժամա-նակ չմնաց. 1293ին իր Քերականի ընդ-արձակ մեկնութիւնն ընծայեց Յակոր կա-թողիկոսին, և անկից զնաց Արագակ, Մոր-ծոր գիւղին մօտ գտնուուց Ս. Թագիոս վան-ցին մէջ ուսմամբ պարապէլու: Նոյն ժա-մանակ վանցին և թեմին առաջնորդ ե-պիսկոպոսն էր Զաքարիա, որ պատուեց գիւնական Երզնկացին վարդապետը: Ալդ տեղոյն մէջ Երզնկայի աւարտեց Ն. Շնոր-հաւույ կիսատ թողած Մատթէի մեկնութիւնը 1316ին, ճիշդ այն թուականին՝ Երբ երրորդ անգամ կիրկիկա եկաւ՝ 1316ի Ա-տանայի ժողովոյն ներկայ ըլլալու համար: Նոյն տարւոյն մէջ աւարտած է նաեւ Գու-եկիի մարգարեւրեանց մէկնարիինը: Աչ Հ. Զարբհանալեան, ոչ Հ. Ալիշան և ոչ Բար-զէն վրդ. չեն յիշեր Երզնկացւոյն այս գործը, որուն նախնական օրինակը Երրու-սաղեմայ Զեռագրատան մէջ էր գտնուի:

Յիշատակարանին մէջ կըսէ Յովհաննէս: « Եղեւ աշխատութիւնս մեր ի նպաստա-ւորութիւնն Հոգույն, և սորոց հարցն մերց վարդապետացն առաջնոց՝ Հիպոլիտայ, Ե-փրեմի և Վարդան վարդապէտի ու ի թուիս Հայոց Զիւ (1316) ... բնդ հովա-նեաւ սուրբ Աստուածածնիս Խործորու կո-չեցեալ. ձեռամբ նուաստ սպասաւորի Յով-հաննիսի Երզնկայեցւոյ, ի խնդրոյ եղաօր մերոյ քանի աշակերտելոյ՝ Վարդան կո-չեցեալ վարդապէտի »:

ԺՌ գարու սկիզբները Դոմինիկեան լա-տին կրօնաւորները քարոզութեան եկան: Զաքարիա Խործորեցի լատինասէր եպիս-կոպոոր՝ սիրով ընդունեց զասոնց իր թե-մին մէջ: Յովհաննէս Երզնկացին այդ ա-տենները Զաքարիայի մօտ ըլլալով բնա-կութեամբ և նաեւ իր գաղափարներով՝ կը ձեռնարկէ Ո. Թովմայի Երօն խորչրոց գիւղը թարգմանելու, ծեր հասակին սով-րելով լատին լեզուն: Այդ թարգմանու-թեան ամենէն հին օրինակն կարծեմ Էջ-միածին գտնուածն է, այն է՝ զուտած Թրիս-տոսի 1325 թուին, թողոս գրչէն, Գևա-ձոր վանցին մէջ՝ թորոս՝ ըստ խնդրա-նաց Յովհաննէսի՝ օրինակած է նաեւ Յովհ. Երզնկացւոյ թարգմանութեան լիշտատկա-րանը: . . . « Յովհաննէս Երզնկայի, որ այժմ կոչիմ Խործորեցի, մեծաւ թափան-ձանօք թարգմանեցի զսա ի հայ բարբառ, հրամանաւ պատին Հռոմայ և ձեռնոտուու-թեամբ արհեպիկոսուին Զաքարիա, Ս. Ալոքելոյն թաղէսուի վերադիտողի, և միջ-նորդութեամբ տէր թարգովիմէսուի հեղա-նողի քահանայի և յոյժ գիտնականի »: Այս թարգմանութիւնը աւարտած է 1323ին ինչպէս որ 1325ի թորոս օրինակողը կըսէ « Բ ամաւ յառաջ թարգմանեալ, ի թիւ Հայոց Զէ՞ »:

1. Ճնձի ճանօթ են Երկու ուրիշ օրինակներ եւս. մին կը գտնուի Երուսաղէմ, միւս ի կ. Պոլիս՝ Ան-տոնիան Հացը մասնակարանին մէջ: Ասոնց օրինակները գտափառուած պէտք են ըլլաւ Եմինածնայ օրինակներ, վասն զի ասոնց գրիշներն՝ օրինակելով Յով-հաննէս Երզնկացւոյ յիշտակարանն օրինակն են նաեւ թորոս գրչին յիշտակարանն այն մասը՝ յորում

կը յայտնէ թէ որ թուականին գաղափարած է:

2. Հայկական Զէ թուականը կը համապատասխանէ Քրիստոսի 1321 թուականին: բայց Երբեմն (մասնաւունք Անիթուուները) Հայկական թուականը 553ին կը հաշուեն. ասոր օրինակներ շատ կան մասնաւունք կի-լիկեան լիշտատկագրաց քով: Համ եւս այդ հաշուով Զէ պէտք է համապատասխան գնեն 1323 թուականին:

Երզնկացւոյ մահը ցարդ կը համարուէր
1326ի ատենները, բայց կարծեմ գեռ տաս-
նեակ մը տարի պէտք է երկարէլ մահուան
թուականը, աս սոոյց է՛ թէ 1332ին կեն-
դանի էր և հաւանականաբար իր հայրե-
նիքը կը գտնուէր:

Աչա թէ ինչպէս: Մ'իր մատենադարա-
նին մէջ ունինք թովհ, Երզնկացւոյ Քերա-
կանութեան օրինակ մը, զրուած 1332ին՝
Ներսէս զրչէն, Ս. կիրակոսի վանքին մէջ,
Աղջ Ս. կիրակոսի վանքը Երզնկա կը
գտնուի, ինչպէս նոյն ինքն ներսէս՝ Աւե-
տարանի մը (որ հիմայ Օքսֆորտ կը գրտ-
նուի) յիշատակարանի մը մէջ կ'ըսէ, և
զայն Բիթնի լերան ստորոտը կը զնէ: Այս
է ներսէսի 1332ին օրինակած Քերակա-
նութեան յիշատակարանին կարեւոր մա-
սք. « Գրեցաւ քերականաց տառս ձեռամք
սուտանուն արեղայի Ներսէս զրազրի ի
թուականիս Հայոց ԶՈՒ, յանապատիս
սրբոյն կիրակոսի, ի ինզիք սրբամա-
ցուր և արդիւնաբան վարդապետի Յովի-
հաննէսի »:

Այս արքիմանան և սրբամաքոր վար-
դապետն՝ է նոյն ինքն մեզի ծանօթ Յովի-
հաննէս Երզնկացին. ուրեմն իր տապա-
նաբարը այլ եւս շինուունք Ծործորի կամ
Հալբատայ վանքերուն մէջ, այլ հոն՝ ուր
ծնաւ և ուր երգեց: Եւ հիմայ սոտուզու-
թիւն մը կ'առնու Երզնկացւոյ կարծիքը,
որոնք իրենց պարծանց վարդապետին գե-
րեզմանը Երզնկացի Ս. Նշան եկեղեցւոյն
մէջ կը ցուցընեն: Եւ Յակոր կարնեցւոյ՝
(1622-1662) վկայութիւնը կու զայ ա-
պահուցնել, երբ Երզնկացի վրայ խօսելով
կը զրէ: « Եւ կայ ի մէջ քաղաքին (Երզն-
կացի) այժմ Եւ եկեղեցի, քահանայիւր և
ժողովրդեամբ լի. և է դամբարան սրբոց
վարդապետացն Յափանենք Պիրոզին, որ
Լուսաւորչին Անձինքն է ասացեալ, և կի-
րակոս վարդապետն՝ որ Այսեւիքն է ա-
սացեալ», և այլն, (էջ 12):

1. Յակոր կարնեցի վերին Հայոց տեղապարմիւնը
գրած է. զոր հրատարակեց Կ. կոստանեանց 1903ին,
ի պաղարապատ:

* *

2. Յովի. Երզնկացի իրբեւ եկդ. Բանաստ:
- Յովիհաննու մեզի թողած երկերը բազմա-
տեսակ են, մեկողական, քերականական,
ճառական, և այլն, որոնց վրայ մանրա-
ման խօսած է Հ. Գ. Վրդ. Զարբհանաւ-
լեան: Մ'ենք հոս զինքը միայն իրբեւ բա-
նաստեղծ պիտի նկատենք. և բանաստեղ-
ծական թոփչը՝ որ ունիցած է ինքն Յովի-
հաննէս՝ չէ այնքան թարմ և նոր, ինչ-
պէս իր հայրենակից կոստանդինի քեր-
թուածներուն մէջ, բայց սա բանաստեղ-
ծական նիւղին մէջ ամէն ընար զարկած
է. երգած է Հարականներ, Գանձեր, կրօ-
նական և Ժողովրդական տաղեր: Յովիհան-
նէս ծանօթ է Հայկական տաճարին՝ իր
շարականներով, որոնք օծուած են հոգե-
ւոր խանզով: « Լերինք ամենայն » սկզբ-
րնաւորութեամբ շարականն՝ շարապղուած
Գր. Լուսաւորչի նշանաբաց զիւտի տօնին
առթիւ. Յովիհաննու երգած ամենէն զեղե-
ցիկ շարականն է. բանաստեղծութեան
նիւթն է Գրիգոր Լուսաւորիչ, որ Յովիհան-
նու հայրենիքին մօտ շատ յիշատակներ
թողծ է, և մանաւանդ Անեպուհ լեռը՝ զոր
կը ներսոյէ Յովիհաննէս՝ Լուսաւորչայ զե-
րեզմանն եղած է, և հոն այդ հմայիչ լե-
րան կողքին վրայ կը բնակի արդէն ինքն
բանաստեղծը: Մեպուհ՝ Երզնկացի մօտ՝
հնուց ի վեր ազօթով և ուսումնասէր կրօ-
նաւորներու բնակատեղին եղած է: Հոն
ապրող կրօնաւորներն իրենց սրտին մէջ
ունեցած են վառ սէրը դէպի Երզնեց և
հմայքը դէպի բնութիւն:

Յովիհաննու կրօնական բանաստեղծու-
թեան գեղեցիկ կատորներէն է սա. « Գե-
ղապանծ Լուսով բերկեսալ զուարձանայ
լեառն Անեպուհոյ հանգոյն Ախնայի. յորում
եկաց կամարն ամպեղին սուրբն Գրիգո-
րիոս՝ գերաճրաշ լուսով վարդարեալ նման
Մ'ոփսիսի, որով փայլին երեսը շնորհօք
սուրբ Հոգուցն »: Եւ յաջորդ տողերն ալ
կը հաւաստեն՝ թէ կոստանդին Երզնկացին
իր գալնան գեղեցիկ նկարազրութիւնը Յովի-
հաննէսի Անեպուհին վրայէն զիտած է.

« Ճնորհարացիս աջովն թիսուսի պատուեցաւ լեան Սեպուհոյ ի տիպ Սանկրայ և Աչերմանի. յորմէ բղիսեաց ազրիւը լուսոյ ջուրս բարեկամս և վտակս յորդախաղաց հոսանօց, որով ցնծայ երկիրս ի բերս արմատեաց : »

Բաց ի շարականներէ՝ Յովկաննէս ունի ե՛ եկեղեցական Գանձերու ու տաղեր, որոնց տանց սկզբնատաք իր անոնքը կը յօդեն. և յորոց ոմանց ցարդ կ'երգուին, ինչպէս Զօրօհնեաց Հանդէսին « Յամենայն ժամ օրհնեմք » ցարողը և Այսօր ձայնն հայրական » տաղը :

Գանձարանաց մէջ կան նաեւ հետեւեալներն, որոնց Յովկաննէսի անուամբ կը հասնին մեզ. բայց թէ ամէնքն ալ Երզնկացւայն են արդեօք ատոնց ցննութիւնը զանց կ'ընենք հոս :

Ահաւասիկ այդ գանձերու և տաղերուն սկզբնաւրութիւնք .

1. Ի վեհազոյն բնութեան . (սկզբնատառք « Ի Յովկաննէսէ » կը յօդեն):

2. Յակրոս բնտրեալ վկայ. (սկզբն. « Յովկաննէսի է » կը յօդեն):

3. Յաղթող զօրութեամբ. (սկզբն. Յովկաննէսի):

4. Յանեղական լուսոյն խոնարհեալ . (սկզբն. Յովկաննէս):

5. Յանճառ փառաց լուսոյն. (սկզբն. Յովկաննէս):

6. Յիսուս լոյս ծագեալ յաշխարհս . (սկզբն. Յովկաննէս):

7. Յոյժ զարմանալի և հիանալի. (սկզբ. Յովկաննէս):

Վերջինը՝ մեր Զ Գանձարանը « Յովկ. Խորագրով կ'ընծայէ. սակայն միւս բոլոր Գանձարանները պարզապէս Յովկաննէսի անուամբ կը հասցնեն մեր ձեսքը :

Այս յիշեալ Գանձերն և տաղերը բանաստեղծական ո և է արժանիք մը չունին :

* * *

Յ. Յովկաննէս Երզեկացին իրեւ միշեաղարեան բանաստեղծ. - Յովկաննէս Երզեկացւոյն բերթուածները թուով թիշ են, բայց երկար՝ իրենց բովանդակութեամբ :

Խնծի ցարդ ծանօթ են հետեւեալ տասը բերթուածները.

- Ա. Աղամ նստել դուռն ի դրախտին :
- Բ. Աղամայ որդիք ամէն :
- Գ. Այրն արարած ըզքեզ ասէ :
- Դ. Առաջնաճաշակ պարտղոյն :
- Ե. Աւրհնեալ Աստուծոյ անունն միշտ :
- Զ. Երկուսն ի մէկ տեղ բերած :
- Է. Խոյն է գըլում, որ է Պարսիկ :
- Ը. Յակով, զարթիք ի քնյա:
- Թ. Յամենահրաշ զործս Արարչին :
- Ժ. Յամենայն մեզաց ի զատ :

Այս տասը բերթուածներէն դուրս՝ մէկ հատ ինձ անձնանօթ կը մեայ, և զոր կը ճանչնայ Հ. Գ. Զարբհանալեան իր Մատենագրութեան մէջ, « որոյ սկզբնատառքն, կ'ըսէ, այս խօսրիքը կը յօդեն. « Յովկաննէս վարդապետի Նորդորեցւոյ եղեալ ի չափ մերյոյն տափից ոտանաւոր » : Զեմ գիտեր արդեօք գոյութիւն ունի՝ այդ յիշուած ոտանաւորը . կը կասկածիմ՝ քանի որ Գիբերթուածին երկու ձեռագիր օրինակաց մէջ ալ սա խորագրոյն կը հանդիպիմ. « Յովկաննէս վարդապետի Նորդորեցւոյ ոգեալ ի մերյոյն տափից ոտանաւոր » ձեւով : Այս խորագրով ցերթուածն ուրիշ քան չէ բայց « Այրն արարած ըզքեզ ասէ » սկզբնաւրութեամբ այրուրիհնական ոտանաւորը, որուն մասն է նաեւ այն յաւելուածը՝ որուն սկզբնատառքը կը յօդեն « Յովկաննէսի բան, Յովկաննէսի է բան » :

Յ. Երզնկացւոյ տաղերէն տպուած են Ա. « Աղամ նստել դուռն ի դրախտին » Հ. Ալշանի հրատարակած « Յամենական երգը Հայոց »ի մէջ, Է. « Խոյն է գըլում,

1. Հմեն. Թ. 559 և 117 Զետագիրները:

2. Այսպիսի եազ մ'է նաեւ ներսէս Ենորհաւուոյ.

« Կորոդ ճնունդ » քերթուածը՝ սա սկզբնատառքը

« Ներսէս բան, Ներսէսի Ներսէսի է » :

որ է Պարսիկ», և թէ «Յամենահրազ գործս Արարձին որ դայացան» տպուած են 1712ին ի Նոր-Նախիջևան: Վերջինս սկսուած է տպովիլ նաեւ կալկագայի «Ազգաւէր» Հանգչսին մէջ (1846 թ. 217) բայց չէ շարունակուած: Ժն «Յամենայն մեղաց ի զատ» պակասաւոր օրինակէ մը տոած՝ հրատարակեց կ. կոստանեանց Յովհաննու Թէկուրանցոյ անուամբ¹:

Որպէս զի Յովհ. Երզնկացոյ տաղերուն, Լեզուին և տաղաչափութեան զաղափար մը տուած ըլլանք՝ այդ տասը բերթուածներուն առաջին տուները կը հրատարակենց հոս, իրաբանչիրին վրայ համառօտ բննութիւն մ'ընելով:

Ա. — Արամ Նասենէ գուռն ի Դրախտին
Լայր և անջէր ողորմագին.
Ամ աերպվէք, այ քրոբվէք,
Այդ որ ի Դրախտին մըսանէք
Զասուածութիւնն ապահեցք
Զայս մեղանոր հաղութեացք:

Այս՝ է ըստ 325 թիւ ձեռագրին, գրուած 1590ին²: Հ. Ալիշանի հրատարակածը չունի վերջին երկու տողերը: Այս բերթուածին իրաբանչիւր տունը քառատողեան է ըստ 325 թիւ ձեռագրին, բաց ի առաջին և ութերորդ տուներէն՝ որոնք վեց տող ունին: Թէ Հ. Ալիշանի հրատարակածն և թէ յիշեալ 325 թ. ձեռագիրը պակասաւոր են. առաջինն ունի 60 տող, իսկ երկրորդն 44 տող. Երկու օրինակներն ի մի ձուլելով՝ Կունենանց 72 իրարմէ տարբեր տողեր:

Բ. — Արամայ որդիք ամէն ու ծննոնդ ի հոգէն,
Եկայր տած մէն իրրատ Ալկատուց բանեն:
Գիտեմ ամէն մարդ շաբէ ուսանիլ ի դըն,
Վասն այնոր զայս զըրեցին որ ուսանիլ յիշեն:

Այս տաղը 33 տուներէ կը կազմուի.

Հին օրինակը 1563ին գրուած՝ երեք տուն պակաս ունի:

Գ. — Այս արարած ըլլեր ասէ
Մահանացու ի բնութենէ.
Մերկ ես եկեալ ի յարգանդէ
Մերկ դառնալոց ես յաշնարնէ:

Տաղիս նախկին օրինակը գրուած է 1469ին. 36 գրերը մէկ մէկ տուն կը կազմնեն. այստանաւորիս մասն կը կազմէ

Յորդուսկան ձայնի. գուշեմ
Նախ և կիրոցը բարորմ.
Ուր զըրեցի, ըզբանս պատմեմ
Ես Յովհաննու ձեզ ծառայ եմ:

Այս 11 տուն յաւելուածին՝ մէջ ընդ մէջ տողերը կը յօդեն « Յոհանիսի բան, Յոհանիսի է բան ». որով ամրող ուսանաւորը 47 տուներէ կը կազմուի:

Գ. — Առաջնաշակ պարզացի
Մանուան առաջին մարդուն,
Եղեր անձիւ լուծեի
Մայր Մանուէլի սուրբ Կոյս:

Այս տաղը Գանձարանաց մէջ եւս կը գտնուի, Նիւթը կրօնական ըլլալով՝ եկեղեցոյ մէջ իսկ Կ'երգէին ժամանակաւ: 36 (Ա.Բ.) տուն է ընդ ամէնը, և չորրորդ տողը կը կրկնուի ամէն տան վերջը:

Ե. — Ալբնեալ Աստուծոյ անունու միշտ կենդանույն,
Որ երա խելք ու միուց և խոսք մարդուն.
Որ քննէ ու պատմ ըզբան զանձառելոյն:
ԶԱպատճոյ գոհանայ ստեղծեաւն ի հոգոյն:

Տաղիս ամենէն հին օրինակը, 1324ին գրուած՝ 64 տուն է³: Տաղիս խորագիրն է « Յովհաննիսի վարդապետի Երզն(կ)ացւոյ ասացեալ բանց չափաւորականք ի խրատ մարդկայինս բնութեանս, և գովութիւն արարորդն ի մարդկայնոցն՝ ներբողական ձայնիւ »: Առաջին բանի մը տու-

1. Տես Յովհաննէս Թէկուրանցին և իր տաղերը կ. կատանեանց, 1892, էլ 50:

2. Այս ձեռագիրն անի սա խորագիրը. Տաղ Արամայ սասցեալ ի Պուռոց վարդապետէ:


3. Այս օրինակը ծանօթ է Հ. Բ. Ա. Խայեանի ու

բնակութեանէն (12 էջերէ աերակ մը) 1871ին օրինակուած, որ ի վերջու կ'աւելցնէ. « Պաղափարեցաւ ի Հաւաքանց գրելու ի թուրին Հայոց 22Փ (— 1314). և եր բուօրդիր, որ և պահի առ Զամուրդեանի. ի 1871 »:

Ներուն տաղաչափութիւնը խառնակ է, բայց յեսոյ կը կանոնաւորուի և սապէս կ'անդամատուի 3-3-2-3. տաղաչափական նոր ձեւ մը¹:

Հ. Պ. Պատուանի

Շարունակելի



ՆԱՄԱԿԻ ՄԸ ԱՌԹԻՒ



Նամակը՝ զոր հոս կը հրատարակենք, կու գայ վեսանին յիշեցնել բնագույնի ընթերցողներուն մեր հանգուցեալ մաքաբանկիցներէն մին, Հ. Յակորս Վ. Կապէտուննցը, որուն արդէն կենաց գրութիւնը կարգացին ժամանակին թօրթիս մէջ: Թուղթս ուղղուած է ձոն Խոտսէլ² ի գէմս բոսրուն բարանինեան ընկերութեան, - որուն իր նախագան է, առ Արհամատի Գորուն Ռիսափի և առ բոյր Միաբանութիւնը: - Փիչ էն մատենագիրները՝ որոն Խոտքու Բրաւնինկի պէս երջանիկ եղած ըլլան, բանաստեղծուն իր ետաւէն կը ճգէր բացամիթ բարեկամնին ու զարդարողներ. Ասոնք ընկերութիւն մը կազմած են, որուն նախառակն է իր գրուածները՝ խորութեան պահանաւ մութ և անմատոյց՝ լուսարկել, ու իր համբաւը տարածեն, Այս ընկերութեան անդամակից էր և մեր Հանգուցեան Հայրը, որուն Բրաւնինկ ոչ միայն յանուանէ՝ այլ նաև յականէ շատ ծանօթ էր Բանաստեղծս սիրող Խոտալիոյ երկնքին, Ազուրոյ աւանում, որ կ'իյնայ նենեկոյ նախանդին Տարիփոսին գաւառին մէջ, ամարատառուն մը զնած էր իրեն, շատ նկարչական դիրքի վրայ: Նոյն աւանի մէջն է, բանաստեղծի սան մօտ, նաև Սուրամ-Խափայէրեան գարժանեալ ամարանցը: Ենէնքիրու այս դրակութիւնը սրտերու արտերու ալ զարկցութիւն յառաջ բերած է, մանաւանդ մէր ողբացեալ Հանգուցեայն մէջ, որ քաջ անգիտակէ՞ աւելի դիրութիւն ունէր վայեկելու նասուանի գրագէտի խօսակցութիւնն ու հատորն Եւ այս համարութիւնը փոփառք եղած է, ինչպէս շատ պերճախօս կերպով կ'ապացուցանէ ներկայ նամակը: Զէինք կրնար երեւակայել որ հայ վարդապէտ մը՝ ամերիկան ամբողջ ընկերութեան մը կուրդեմք, ուն տակ՝ լուելու այս վագանի սէր ու յարգանք զանձած ըլլայ իրեն, և երեւու բացմավլիպի ընթերցաները շափականց գտնեն այս զգեստաները անձի մը համար որուն զէմֆն իրենց յայսնի չէ շատ: Բայց ասով պայծառ ըլլաէ չի գարդիր, Ազգային գրականութեան փառքին ինքնուրոյն

1. Կարելի է նաեւ 6-5 բաժնեւ, ինչ որ սովորական է, բայց առկայն դժուեւու է որ Երզնկացին ամբողջ քերթուածն մէջ (բաց ի քանի մը սեղերէ) շորս կամ հիմ գանկերով բառ ներմուծած չէ:

2. Տես. Բազմավոր, 1902, թիւ 10:

նառագայթ մըն է Հ. Յակորսու, որուն լոյսն Եւ բոպայի վրայ շենցաւու Խնդիրիսանակ թար հայուն նանցնելու և ազգին մէջ ժողովրդականութիւն վայելելու, հայ ոգին երուպացիներուն թարգմանելու ազիթ աշխատութիւնն ստահնած էր, որո հաւատարմագվն լեցուց անոնց լիզուներով խօսեցնելով ազգային մատենագրութէնէն շատ կոտրներ, վայելչապէն իր քաղցրակորժ կենցաղավարութեամբը: Գրքերով՝ կը ցուցացրէր հայուն ինչ իր էր, իր անձամբ ինչ ուր եղած էր և կը նամար կը կրնար ըլլայ իր խօսկցութեան համարն անսպաս էր. կրթուած մարէն ուր շատ զանձ ամբարած էր՝ անաշխատ կը համէնք հին ու նորը, զարմացնելու կամ կամացնելու համար կը արդար կը կրնար կը կրեց կամ արուելու կը պատուած էր որոնք կը համար միանգամայն իր սրամուութեանց համամեներով: Անգողի և Ամերիկայի մէջ ամբողջ ամբոխ մ'ունէր բարեկամներու. ասոնք իր մահուաւնէն վերը ալ հակառակ մանազներուն՝ դեռ կը շարունակէն զրկել իր հասցէին իրենց համակներուն ու նույնիներուն սեղուարափի, ուղիով թերեւս խաբէլ իրենց սիրտերը՝ որուց ծանր պիտի զար զայն մնաս զգալ: Կը հրատարակենք այս համակն ըցուցնելու համարման ու համակութեաման այն սութինանը՝ զար զարդարուուն իր անձով շահած էր իր ազգին համար, ինչ որ պիտի ուրախացնէ բոստրին, Ամերիկայի և բոլոր աշխարհի հայութիւնը:

Մեծարդոյ Ցէր,

Բոստրնի Բրաւնինկեան ընկերութեան խորհուրդն ու Գործադիր Յանձնամաժողովն համախումբ, իբր թարգման յիշեալ ընկերութեան զգացումներուն, կը ցուէարկէր որ Բրաւնինկեան ընկերութեան խորին և անկեղծ ցաւակցութիւնները զրկուին Չերդ Ցէրութեան և Ա. Ղազարու մննաստանի բոլոր միաբանակիցներուն, Հ. Յակորս Վ. Խավերտէնցի մահուան համար, ջերմազին խնդրելով՝ որ թէեւ ուշ՝ այս յապազումը չուզուի մեկնութիւ իրը անտարբերութիւն մը՝ նկատմամբ Չեր միաբանակիցին և մեր անդամակցի յիշատակին:

Քաջանմուտ գիտական և զրական և արուեստական ամէն տեսակ զարգացմանց, տէր՝ ամենազգի բարեկայելչութեանց, անխոնջ նախամարտիկ Մարզկութեան բարւոյն և Յառաջաղաղիմութեան, սիրալիր որդեգիր գեղեցիկն Խոտալիոյ և նշուլարձակն վէճնետկոյ, վէհանձն զարմացող մեր սիրելի Բանաստեղծին՝ Խոպէրթ Բրաւնինկի, Հ. Յակոր Վ. Խավերտէնց զիացաւ հա-